

ոք, զոր նոր իրականութիւնը կը կապէք այսպէս իր ռւսերուն:

Այս հարցումն է ահա, որ, իմ տեսութեամբ, կը մնայ զեռ հարց՝ արժանի հանրական ուշադրութեան, և կարօտ՝ ազգովին նկատառման:

Այս հարցին ստացած լուծումը և այդ հարցումին արուած պատասխանն է անշուշտ որ պիտի լինին չափանիչ հայուն ազգային զգացման խորութեան և անկեղծութեան. առողու միջացաւ է որ աշխարհ համօրէն պիտի համոզուի թէ հայրենասիրական ջերմութիւնը, որ այս գարուն ըսկիզրը և անցեալին վերջիրը անգա'մ մըն ալ տաքաքուց մեր սիրաերը, արդիւնք էր ոչ թէ պատահական կայծերէ կրակ առած յարդի բոցերու, այլ չմարած հին ու թանձըր խանձողներու՝ զորս մաքուր և կենացանի ձեռքեր անթեղած էին ազգին հոգիին խորագոյն ալքերուն մէջ:

Կ'ընդունիմ թէ ընդհանուր առմամբ ժամանակին զործը պիտի ըլլայ ընել այս ճշգումը. թո՛ր ընդունուի սակայն մինչ նոյն ատեն թէ, առ հասարակ, ձեռնարկի մը սկզբնաւորման առաջին կերպն ու պայմանները շատ բան կը հասկցնեն անոր ապառնի ընթացքին և լինելութեան մասին:

Արդ, ժամանակն է որ ամէնքս, իւրաքանչիւրն ինքն իր վրայ անդրագարձութեամբ, խելամտինք խնդրին էութեանը, մեր խոճի ատեանին առջև հանելով հարցը, և քննելով զայն առանց որեւ կանուակալ զգացման:

Համոզուած է նախ ամէն հայ թէ Աւրարատի սարորտը կազմուած ազգային-քաղաքական զոյավիճակը ցնորախոհանքի մը մէջին ընդնշմարուած պատկեր մը չէ ընաւ, այլ ապրող և զարգացումի ընդունակ իրականութիւն մը.—Եթէ այս, ինչպէս քաղցը է հաւատաւէ, այս համոզումը սրտերուն մէջ ծնա՞ծ է այդ իրականութեան և անով արտայայտուած զաղափարին նկատմամբ յարատեւ և աննահանջ նուիրումի մը սկզբունքը:

Կրնա՞նք ըսել թէ ի՞նչ է զահողութեան կեանքը ազգութեան մատափարին առջեւ, և ս՞րն է բաժինը չոր ամէն Հայ պարտի իր սրտէն ու մաքէն, իր կեանքէն ու ինչքէն, իր նիւթական և հօգեկան կառողութիւններէն ընծայութերեւ վերածնած

Հայրենիքի սեղանին:

Հարցումներ՝ որոնք Արևմաթեմի պատգամը կը յիշեցնեն, և որոնց պատասխանը լաւ է որ ամէն մարդ լու կը սրտին բութեանը մէջէն . . .

Իսկ ինձ թող ներուի անգամ մըն ալ ողեկուել քանի մը հինցած տպերու մէջ զաղագուած խորհուրդը երկրպագելի տեսարանի մը, որ պիտի մնայ երեւակայութեանս մէջ նկարուած ամէնէն անոյշ պատկերէն մին.

— «Տեսի զերասի յԱյրարատ, գետահոսեալ արտասաւք . . .

Դամբանս, աւերս, համակեալու յեղերս նորս ի խոր սուզ :

Վըսնմականըն Մասիս, Ժամանակաց իշխացող :

Զաղամանդեայ արտասուաց հեղոյք զնուքոք չինչ ըդնէ ըցօղու :

Եւ ձիածան հօթների իւրան, ի ուրբը կայլից տաղանին,

Կամարանայր գեղարվայլ մինչ անորը ուր էջը են թանին :

Սակայն, հէկ, յայտպիսեաց աւերակացն ի միշի—

Տեսէք զիւրողը Արամայն անկորուած ճեռ բողոքի :

Քեար քերթողին զուռեացն կախեալ կող զերց թրթառաց անլ ,

ի չունչ քազցրիկ ազգանեացն ըդմից՝ ուխտից երկնաւանդ :

Ով սուրբ յուսոյն անմահի ,

Որ անդ յաւերսըն պահի :

Պահիրէ ԹՈՐԳՈԱՄ ԵՊԻՍԿՈՊՈԱՄ

## ՅՈՎԼԱՆՆԵՍ ՊԱՍԿՈԼԵ

### ԵՐԵՎ ՈՂԱԿՈՅՑՆԵՐԷ

Յակորիկ, որքն ունի երեւ ողկոյզներ :  
Առաջինին խուկ նեշտահը վլահտ .  
Ելմի՛ միւսին կար ու մնուշ մոռացօնն .  
Եւ . . . ա՛լ մի՛ խըներ .

Քանզի յուն և երրորդն, ու սուր հայուածնով  
կը հակ սի յունին մէջ ցա՛ւը, զիսցիր .  
Եւ կը զուկ բարձըր արցունք մը լըռիկ  
Արդին իսկ բացուած :

Թրզմ. ՆԵՍՄԱՐ

